

ՅՈՒԲԵԼԵԱՆՆԵՐ

ՕՇԱԿԱՆՐ ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՈՐ

Գ Ր Ա Գ Է Տ Ը

Ճակատագիր է որ տղանին կտաները, խորշովին մարմարները, ազօտին էջերը: Այս օրէնքը քիչ բացառութեամբ արորամ է իր անոցք խառութեան ներքեւ, ինչ որ իբրեւ բազմակրթութեան նշանակ, ստէպ շքեղ իրագործում հասած է մեզի: Անկէ՛ զերծ ոչ մէկ իրացում այն անորակիւ արժէքներէն՝ որոնցմով կազմուած է հայ գրականութիւնն ու մշակոյթը: Միւս կողմէ սակայն ժամանակը կը դաշխացնէ ու կը արտրէ կեղծը, կը մոխրացնէ անիրականը միայն, որոնք չեն զմանար ժամանակի ալիքներուն, նման ծովափին շինուած աւազէ աշտարակներուն:

Մարդեր կան իմաստի ինչպէս գործունէութեան բոլոր մարդերէն՝ որոնց սակզած հոտանքները կ'անցնին գիրենք: Ուրիշներ որոնց արտում փառքը պատանքի պէս կը պարուրէ անոնց գրակները: Օշականը առաջին կարգին կը պատկանի, իբրեւ մին զբշի մեր մշակներէն, որուն շատ քան կը պարտի արեւմտահայ գրականութիւնը: Մտաղաշ երիտասարդութենէն մինչեւ իր մահը, անօրինակ, որքան խոտփայտց պայմաններու տակ անդադար գրիչ չարձեց, անոնց պատրանաթափ բլլայու պայմաններու ճշուամէն՝ տալով իրմէ վերջ եկող երկու սերունդներուն իմացական ու զգացական հետաքրքրութեանց կարելի հանգանակները:

Նման բացառիկ բնորեայներուն՝ Օշականը ճակատագրուած էր շղատկանելու իր ժամանակին, բլլայու համար մարդը բոլոր ժամանակներու: Յաճախ բացառիկ խառնուածք մը, ստէպ ներքին զարաւուղութիւն մը ինքզինքը բլլայու, պատճառներ են այս հէքիաթունակ փառքին: Ոմանք զինքը կը նկատեն կամուրջ մը բնդմէջ երկու սերունդներու: Օշականը կը պատկանի ոչ մէկ սերունդի: Անիկա երեւոյթ մըն է մեր գրականութեան մէջ, տաղանդ մը որ իր ներաշխարհով կը սնանէր, անցնելու համար իրմէն եւ կեանքէն անդին՝ անոնց մեծ նուաճումներուն:

Սովորութիւն է գրողներու կազմաւորման մէջ որոշ ազգակներ ճարելի կամ ենթադրելի ու վերլուծելի դանտնք: Այս պարագան չի լուծեր սակայն տաղանդներու տեսակարար տարողութիւնը: Օշականը զինքը սնուցանող բոլոր շրջաններու եւ ազգեցութիւններու հոտանքն ի վեր թիափարող մը եղած է, բաժնելով այս կերպ բոլոր մեծ ու հարագատ գրողներու ճակատագիրը:

Իր փառասիրութիւնը եղած է ծանր ու զժնդակ, ուզելով պատկանել արեւմտեան գրականութեան ամէնէն իրաւ ե խորունկ ախորժակներուն, իւրացնելով անոր մշակոյթի ծանր տիսիպլինը: Սքանտալ, Թէն, Ռրնան, Մորասան, Պուրժէ, Մարսէլ Բրուստ, Տոտոյեւիպի, ձէյմս ձոյս, պարզ յիշատակութիւններ չեն Օշականի պարագային, այլ մտապատկերներ, երազներ, որոնց յաճախներին մէջ ապրեցաւ ան: Մակ պտուկը Տոտոյեւիպիի վէպին սահմանները կը բերէ, թէ՛ իբր կառուցում եւ թէ՛ իբր գարգացում: Մնացոր-

դացք, իր ամէնէն գիտախորհու գործը, յուշումի, հեշտագին ապրումներու ազ-
րիւրը հեղինակին եւ բոլոր անոնց համար՝ որոնք առանց նախապայտումի կը
կարգան դայն, կը կերպարանէ Բրուտական ճարտարապետութիւն մը: Օշակա-
նը նորոգած է իր գտած կազապարները եւ հոս է ինչպէս իր ինքնատպութիւնը,
այնպէս ալ իր պատուհասը: Իրադեկ էր իր կարողութիւններուն, հակառակ
այն վարկածին թէ արուեստագէտները կիսով միայն գիտակից են իրենց ու-
ժին, երբ կ'ստեղծագործեն: Օշականը կ'ապրէր իր ախպարներով, որոնք յա-
ճախ գուրկ են կարծես կամքէ, հակապատկերը Պարլաբին, բայց մօտ Տաստո-
յեփակին: Հոգեբան էր աւելի քան մտածող եւ իր այս կարողութիւնը կ'երե-
ւայ ու կը խորունկնայ իր հերոսներուն մէջ: Ան չէր զններ իրեն ու իրողու-
թեանները քննութեան սիրոյն, ոչ ալ իրբեւ արդիւնք յառաջագոյն զազափա-
րի. այս է պատճառ որ տեսութեան մը չի հնազանդիր եւ կը մնայ գահավէժ
իրականութիւններու եւ զազափարի միջեւ: Չի փորձեր աղղկ մեր մտքին, ալլ
յոյսին բերել մութ կէտերը, յստակելու ծածկուած ճշմարտութիւնները, օ-
րոնք կը խրտին իր միտքին մէջ եւ որոնք ամէնէն խորունկներն են մեր գի-
տակցութեան: Օշականի կոնարհները, իրենց պարզ բայց եզրական զեզեց-
կութեամբ ու պատրանքներովը, երբ պատանի են իրենց սարսուռներովն ու ե-
րագներովը կը բանան նոր վարպոյրը Հայ Գիւղին, հրեղէն զծագրութեամբ
եւ ինքնատիպ սճով: Ծակ Պտուկը, սիրոյ խորունկ բարախումներով եւ հերո-
սական ախպարներու զծագրութեամբ: Մնացորդացը գիւղական գերդաստան-
ներու փոթորիկ մըն է ժառանգութեան պահպանման ախորժակներով ինչպէս
Նաեւ սիրոյ եւ ոճիրի եզրական հանդէսով:

Իբր թատերադիր ունի նոր Պտակը, Ստեփանոս Սիւնեցի, երբ Մեռ-
նիլ Գիտեմք, Աքիլլէսի կրուցկին Տակ եւ ուրիշներ, առնուած առօրեայ կեան-
քէն եւ մեր անցեալէն, որոնք մնայուն արժէքներ պիտի մնան մեր բնմին:

Մեր գրականութիւնը տկար բնծայող պատճառներէն մէկն ալ իր սրտ
չափով իմաստէլ գուրկ բլլայն է, աւելի յուսկնոտ բառով մը, իմաստասիրու-
թենէ: Մեզի պակասած է ամբապէս կազմակերպուած զազափարներու սարուա-
ծը, որ իբր խարխախ ու հիմք պաշտպանէր ստեղծումները: Մեր գրագէտները
չեն տառապած զազափարներու տողնապովը, ուր միտքը զանցառելի տարբ մը
կը մնայ: Պատիկցուցած իրենց թափանցումին սփուր եւ կտկողած զգայնու-
թեան աննշան խոտչին մէջ, կեանքը ձեւած են իրենց ուղեգիրն նիհար ուղղն-
եակովը միայն: Արուեստի գործերը պէտք է ազատագրուին հասարակ տեղի-
քէն: Լէոնիտ Անտրիէֆ, արու յանդգնութեամբ մը կը ջնջէ իր գրածներէն
երկրորդական տարրերուն մեծ մասը ու կը հասնի հոգը յուզականութեան մը՝
որուն յարերը իրարմէ կ'ստանան իրենց ուժգին խոռովքը: Նոր միտք մը պէտք
է ոգեւորէ մարդկային գործունէութեան բոլոր ձեւերը կառուցումի մը պարա-
գային: Մարտէլ Բրուտ կը յաջողի երկրորդական իրապաշտութիւնը փոխարի-
նել նոր ու անակնկալ ճառագայթումով մը ուր կեանքը գործողութիւն կը գտնէ
ուրիշ խաւերու ներքեւ: Տաստոյեփակին եւս ազատ է երկրորդականին բանու-
թենէն: Գործողութիւն եւ իմաստ երկու երևաններն են միեւնոյն իրողութեան,
զոր կեանք կ'անուանենք: Գրականութիւնը գիրքերու անհատական պատմու-
թիւն մը բլլալէ աւելի, անոնց մարմնառութիւնը պարտադրող զազափարնե-
րուն եւ անոնց ճնշումովը կազմուած պատկերներուն արձանագրութիւնն է:
Գրագիրութիւնը ամբոխինն է, արուեստը՝ անհատին: Այս երկու բառերը գր-
բեթէ հակառակնայ յղացքներ են: Առաջինը ինքզինքը ուրիշներուն վրայ բաշխե-
լու, ուրիշներ նմանցնելու հետեակ աշխատանք մըն է. երկրորդը ուրիշներէն
զատուելու, ուրիշները նուաճելու հակայ երկունք մը: Գիրք մը շատ բաներ բլ-
լալէ առաջ շեշտ անհատականութիւն մըն է: Կեանքը՝ ամէն բանէ վեր. ահա իր

վարդապետութիւնը, սակայն ոչ մտկերեւէն արուածը, այլ անուամ իր ներքին, հնգեկան ապրումներովը: Ահա իր խօսքը պատահօրէն ըսուած, թէ «գործելի բայց ողջ կատու մը հազար անգամ աւելի կ'արժէ, քան ստակած առիւծ մը»: Անկցի ուրեմն հուսարութիւնը, շարքը, կեղծիքը, կեցցէ իրականութիւնը, որուն մէջ մարդու մը հոգին խօսի եւ անոյ հաւաքականութեան մը սիրար:

Օշականը շէր գրեր ուրիշները զարմացնելու կամ իր գրածներուն ազմուկովը հեշտանալու: Սրատուչ էր իր պարագան, նոյնիսկ աչք առաւ խորատակով կիսուած սիրտէն, իր փաստաբութիւններէն ոմանք իրենց լրումին տանելու համար: Սրաի հարուածէն յետոյ քաջութիւն չունէր սկսելու «Համապատկեր»ը: Կիսուարա ձգած էր «Մնացորդաց»ը, բժիշկներու թերազրանքով եւ աշխատ նոյն բժիշկներու հրահանգով կ'զգուշանար միտքի ծանր աշխատանքէ: Մահուան միջնամիջը կը հայածէր զինքը, «կէս մարդ եմ» կ'ըսէր յաճախ եւ աչքերը կը լեցուէին: Անհամեստութիւն թող չնկատուի եթէ ըսեմ թէ իմ թերազրանքսին ու ստիպումներով էր որ ձեռնամուխ եղաւ այս կոթողական գործին: Ամէն անգամ երբ կը լրացնէր հեղինակ մը, սրբազան պարտք մը կատարողի գոհունակութեամբ եւ թեթեւցած սրտով, կ'ըսէր. «Տղայ, կարճեմ թէ իրաւունք ունէիր ըսելու թէ աշխատանքը կը մաքրէ ժամանակի ժանցը մեր ջիւղերէն եւ աւելի գանդաղ քայլերով կը տանի մեզ մահուան»:

Գրելէ առաջ անկիա ունէր ամփոփումի սուղ պահեր՝ որոնք զինքը կը մղէին սեղանին: Անգամ մը մանելէ վերջ իր նիւթի կազապարին մէջ, այլևս ժամերը գոյութիւն չունէին իրեն համար: Մղուած իր մտապատկերներէն, իր կիրքերը ունենալով իրեն գահաւորակ, ան կը զեղուր իրմէ ինչ որ տարիներու մթերումն էր եղած: Հակառակ իր կուտակուած գառնութիւններուն, պահեց մինչև իր մահը մտաւորականի յատուկ զգայութեանց թարմութիւնը: Իր աժուր զիւղացիի խմորը իրեն բերաւ զիմանալու ուժէն գուրս շշտանալու, գասալիք շրջալու բարիքը: Սանդազատագին տեսիլքով մը շրթները խաճած, ամբողջ մարմինը բանտարկած, հոգին փակած իր գործէն գուրս որեւէ համի, վայելիքի, յամառեցաւ զիմանալու ստեղծագործել, հակառակ բոլոր արդելքներուն: Վսեմ շեղումներու մարդը եղաւ իր խառնուածքով, գործով ու գարատուցութիւններով, որ սակայն իրեն յատուկ ներգաշնակութեան հասաւ, բլլատու համար աններգաշնակ ներգաշնակութիւնը մեր գրականութեան:

Թերեւս շատերուն անձանօթ է թէ Օշականը գրչի մէկ շեղումով կը լեցնէր էջերը, առանց վերստին անդրադառնալու եւ սրբազրելու իր գրածը: Գուցէ այդ է պատճառ որ եթէ ոչ կրկնութիւններու, գէթ վերջիւնումներու կը հանդիպինք իր մօտ յաճախ: Յետոյ իր գրածները յիշելու գծուարութիւն ունէր, որ չիշուցութեան պակասէն աւելի արդիւնք էր իր մտքի տեսական ու արտակարգ շարգումին: Ա. Բասահեկանի եօթանասնամեակին առիթով խնդրեցինք Օշականէն որ գրէր վարպետին մասին, մեղմելով անցեալին իր յայտնած մեղադրանքները անոր գործին նկատմամբ: Օշականը գրեց երկար յօդուած մը «Արմենի» համար, առանց շատ բան զեղչելու իր տեսակէտներէն: Մտիպուեցանք ի պնտիւ յարեւաբին գուրս ձգել իր արտայայտութիւններէն ստուար մաս մը եւ գրականի վերածել բացասական արտայայտութիւններէն ոմանք: «Արմենի» լռի տեսնելէն վերջ Օշականը շանդարդարձաւ տեղի ունեցած փոփոխութեան: Անդրադարձաւ ոչն առնն միայն երբ Պէլլութի յատուկ զիմանական մամուլը զինքը կեղծուար ու անպարկեշտ յայտարարեց, քանի որ տարիներ առաջ հրատարակուած «Փիւնիկ» շարաթաթերթին մէջ Օշականը տարբեր շափանիշերով կ'ըսած էր Բասահեկանի գործը:

Վերոյիշեալ իրօգութիւնը հաստատող աւելի կարեւոր պարագայ մը:

Շահանք Պէրպլեանի խնդրանքով յաճախ Օշականի կողմէ քննարկագրեր կը գրուէին, երուսաղէմի ժառ. Վարժարանի եւ Ընծայարանի ազոց կողմէն ներկայացուելու համար: Չուննք բեմին յարժարցնելու նպատակով, կը կրճատուէին եւ որոշ փոփոխութիւններու կենթարկուէին: Օշականը ներկայ ըլլալէ յետոյ բեմագրութիւններուն, չէր անդրադառնար եղածին:

Հետո կը ժողովուրդէն, անոր ասորեայ կեանքէն ու ճաշակներէն, բայց կը ճանչնար ժողովուրդը իր բոլոր խնկերուն մէջ: Գիւղացի էր, ծանօթ գիւղի կեանքին եւ տիպարներուն: Մեր հին եւ նոր գրականութիւնը քիչ անգամ հետաքրքրուած է մեր ժողովուրդի ստուար զանգումով, գիւղացիով: Այսինքն մարդերով՝ որոնք շատ ցանցատօրէն սպրդած են մեր գրականութենէն ներս՝ իրենց թանձրացած գիմաղձութեամբ, որոնք սակայն մեր ցեղին ամէնէն գիմացիուն ու հարազատ յատկութիւնները կը բերեն մեզի: Մարդեր՝ որոնց յուզումները թէեւ սահմանափակ, բայց իրենց ուժգնութեանը մէջ կը հուսարին մարդ արարածի բարձրագոյն տիպարներու տաղանդանքին: Օշականը այս մարդերը կը գործածէ իրեն շատ ծանօթ, գրեթէ անոնց ընդունակութիւններով պայմանաւոր կեանքի մը նկարումին: Բոլոր իր հերոսները կը տիրապետին հեղինակին բնազդներէն եւ փորձառական խմատութենէն: Կրտսերական էակներ են անոնք, ճնշումին տակ դարաւոր աննդութեան: Գիւղը իր մարդերը կը շինէ ամենազօր իր գործարանին մէջ. ժամուն բակը, եկեղեցին, լեռը, արտը, աղբիւրը, գերեզմանոցը, տեղն ու խորհուրդը կը կազմեն անոնց կեանքին: Բարոյական այս ճնշումը կը տարածուի անոնց անմիջական կենցաղի սահմաններէն անդին, կայմելու հոգեկան յօրինումներ, որոնք կարծր ու տեսական են, ազատաժներու նման: Սէր, նախանձ, ցաւ, անօթութիւն, երկնքի ծարաւ, մեղքի զգայնութիւն եւ ուրիշներ: Ահա բարոյական ու հոգեկան այն զլխաւոր գոյականները որոնց վրայ հաստատուած է մեր ժողովուրդին կեանքը գարերով:

Նոր էին այս մարդերը իրենց պատրանքներովն ու երազներովը, սգրեքական կեանքովն ու վախճանովովը, սակայն մարդեր իրենց հոգիով, իրենց սրտի սղորեզութեամբ, որոնք կուզային ցնցելու մեր հոգին, տարրեր Հրանդի տիպարներէն, Թլկատինցիի զգեստաւորումներէն, Չարդարեանի Հէքիաթներէն: Անժառանգ խեղճներ կեանքէն, կէս մարդեր, որոնք յանկարծ նոր ոգի եւ կերպարանք կը հագնէին զգացումներու կրակ անձրեւին տակ: Թէ որքա՞ն գիւղացի է Օշականը իր գործին մէջ, դժուար է բռնել, սակայն իրողութիւն է թէ ան հոգեաւետութեամբ կ'առաջնորդուէր, շատ անգամ վեր տրամաբանութեան եւ խելքի գատումէն, անդիտակից մղումին տակ իր զգայնութիւններուն: Հակառակ այս իրողութեան, ներքին տրամաբանութիւնը, գիտական վերլուծումը, աստիկայական արժեւորումը հետո չեն իրմէ: Իրարմէ տարրեր այս գոյգ արամադրութիւնները կը միանային արուեստի լոյսի մը մէջ վեր հանելու իր գրականութեան կատարցը, կեանքի կառն ստեղծելու արուեստի իրականութիւնը: Շատ քիչ բան Օշականի մէջ որ կեանքէն չզար արուեստի վերածուելու: Կեղևակի եւ ինքնատիպ, ահա երկու կարեւոր վերագիրներ որոնք քիչ անգամ քով քովի կուզան: Մենք ասանց դժուարութեան կրճանք հետեւիլ այս նիարդ առ նիարդ հիսուսոց ամբողջութեան, ուր կը մնան ընկզմած տարրերը Օշականի ստեղծումին, որու կեղծոնէն ինքզինքը կը հաւաքէ ու ոտքի կ'ելլէ տիպարը, ասանց բունի մղումներուն ենթարկելու:

Հետաքրքրական է որ մեր գիւղացիներուն քով կ'ինքնը երկրորդական կը մնան: Ժողովրդական բանահիտութիւնը կը նախասիրէ զրազիլ աղջիկներով, որոնք կարելի ճառագայթներ են կեանքի մեծ մշուշի ծոցէն դուրս թափող, կամ մայրերով եւ սրբուհիներով, որոնք վշտով ու զոհողութեամբ կը

գատուին իրենց ամբոյն ու պղտոր մենութենէն : Օշականի աշքէն չէր կրնար վրիպիլ գեղեցկութիւնը որ կրնե՞րով կը շինուի, սակայն ասոր հասնելու համար պէտք էր իջնել աւելի խորերը, անհասնելու սիրտին մշուշոտ գաւառները, որոնց ճամբաները գծուար են ու փտանգաւոր : Օշականի նման փորձ խողարկու մը միայն պիտի համարձակէր մտեանալ զիւրացի կիներու սիրտին որ կեանքի ամպերէն կայանաւոր լուսնակի կտոր մըն է յաճախ : Պէտք է հոս նշել որ Օշականի կին տիպարները հարազատ հայեր են, անոնց ցեղային զիծը եւ զարաւոր աւանդութեան գրոշմը լաւ կերպով վերբերուած է : Հաճի Աննան, հակառակ ճիղճ հաշիւներուն եւ նուաստացումին, գերդաստանի պահապանն է : Եւզիկը իր սրտին համար մահուան վաղուց կրնն է : Բոյսրը իրենց սրտի սղբերգութեամբը, իրենց սեռային ու սիրային մրբիկներովը, մեղքերովն ու առաքնութիւններովը կը ցնցեն մեր հոգին, անհուն դուժի եւ կարեկցութեան ազդիւրներ բանալով հոն : Ոչ թրկատինցին եւ ոչ ալ Հրանդը կրցան իրենց տիպարները հիմնովին ազատագրել արեւմտահայ գրականութեան ոլորտէն, անբրական բամբակիզմէն : Չեմ խօսիր Զարդարեանէն որ մարդեր տալ է կը փախնայ կարծես, բլլալու համար բռտերու հրամայող գրազէտը :

Օշական իբրև փրկապիտ խոտոր ճամբաներու մարդն է : Անոր համար վէպը պատմութիւն մը չէ միայն, ղէպքերու հետաքրքրական յաջորդականութեամբ, հերոսներու սողանցքով կամ էնթրիկներու ճարտարամտութեամբ : Անոր վէպը բուն սէրերու եւ կիրքերու բախումը կը բերէ մեղի, արտակարգ աճումով, ապա կործանումը մահուամբ, այսինքն ճակատագրական փախճանումովը ղէպքերու բնութեան : Օշականի մօտ մարդերը հետաքրքրական չեն իրենց արտաքին երևանքովը, ուշագրտւոր անոնց հոգին է, իրենց յոյզերու ալիքներովը, սիրոյ, կիրքի, ստեղծութեան հրապառ պահերուն մէջ : Իր տիպարները յաճախ թէ՛ հերոս են եւ թէ՛ սճրագործ, յոյս ու ցեխ, նման Տոստոյեվսկիի կերպարներուն : Անոնց հոգին կը փարուի ճակատագրի ձեռքէն, որուն գործիքներն են լոկ մարմինները :

Իր գրականութիւնը բխում էր, սպրում էր, իրազործում բլլալէ առաջ : Երբ շնչումը իր մտապառակներուն, հոգի ընդերքէն քամուող շիթեր չէին իր մօտ, այլ չարդասցող վազքը ջրվէժին : Հակառակ ասոր, գրելու ատեն ան զիտէր հնազանդիլ խիստ եւ անբացատրելիօրէն նուրբ օրէնքներու, նիցչէի պանկերով կը պարէր շրթաներու մէջ այն օրէնքներուն, որոնք յախանական եւ անխախտ են եւ զոր մարդը չի կրնար անպատիժ ոտնախիտ բնել : Օշական անոնց սեղմող ծանրութեան ներքեւ կը շարժէր տեսակ մը ներքին խայտանքով, զոր իրեն կ'անթէր իր խառնուածքը եւ ուրիշ անցաւոր ու փոփոխական պայմաններու հնարաւորութիւնը : Չէր հաւատար իրմէ դուրս գալիք ներշնչումին, այդ վիճակը իր մէջ էնթազիատիկական էր, ուր կը շինուին մտածումներն ու զգացումները, որոնք իրենց խորքով թէ՛ եւ քիչ մը անորոշ, բայց իրենց արտայայտութեան կերպին մէջ յատկօրէն յարազրուած ազատութիւններու կը վերածուին, որ անոնց գլխաւոր արժէքը կը կազմէ : Ասոր կը նպատակ աշխատութիւնը, երբ կը կատարուի տենդային ոգևորութեամբ, բեղմնաւորելով միտքը եւ յղանալու ճրագիրներ, հեղհեղէ իրազործելի, ուր գիտակից խորհրդածութիւնը եւ անգիտակից բնագոյր բնականօրէն կը խառնուին իրարու : Ի վերջոյ «ներշնչումը օրն է բուն աշխատիլն է» :

Յօրինումի իր գործը սովորական գրազէտներու յատուկ յատակագիծը չունէր, անիկա ինքզինքին ղէմ չէր գնէր, կ'իրազորձէր ասանց ինքնիրեն եկածէն անգին անցնելու, բայց ասանց կորսնցնելու նոյն ատեն ընդլայնելու պատեհութիւնը, երբ ինքնիրեն կը ներկայանար ան : Այս կերպով կատարուած

ընդ լայնումները լայնագոյններն են, որովհետեւ իրենց ստեղծումի թափին ներքին կշռոյթէն կը թեւադրուին:

Օչական իրեն եկամ մտածումներէն սովորութիւն չունէր ընտրելու ամէնէն մեծերը, կամ մտքին շրայում ու հաճոյք պատճառոգր, այլ անոնք որոնք կը ծառայէին հետապնդուած նպատակին: Իր դրելիքը որոշելէն վերջ՝ կ'որոնէր անոր բերածը միայն, անդթօրէն մերժելով մնացածը որ իրեն համար սին չահեկանութիւն մը միայն կրնար ներկայացնել: Միւս կողմէ, չէր վախնար ծանրարեւոնումներէ, որոնք սովորական դրոյլին քով զիրար կը ճգմեն, իր մօտ յառաջ կը բերեն լայն տպաւորութիւններու միութիւն մը, որոնք կոհակ առ կոհակ կը յառաջանան, առանց խախտելու ծաւալումին օրէնքները եւ պարզութեան հարստութիւնը:

Ոմանք կը կարծեն թէ Օչականը յաճախ թոյլ կուտայ որ իր մտածումները բախտին ճամբաներէն ընթանան, քանի որ արուեստագէտին վրայ գաղափարի ազդեցութեան կը յաջորդէ գաղափարին վրայ արուեստագէտին ազդեցութիւնը: Յօրինելը լատին կարգին հնազանդիլ է. Օչականը ճիշտ է որ չունէր այս ճշգրտութիւնը, անիկա կը հնազանդէր ուրիշ կարգի մը, իր յօրինումը բնական փթթումն է առաջին գաղափարին, հարստացած բոլոր այն էական տարրերով զորս իրեն կը հայթայթէ նոյնիսկ իրմէն ներշնչուած որոնումին աշխատանքը: Օչականի մօտ կեանքի բխումը այնքան բուռն է եւ հզօր, որ յաճախ գիտէ իրարու ետեւէ շարել ձգտումնաւոր այն շեղումները որոնք սումբերու պէս կը պայթին, դեռ ձեռքէն դուրս չեկած: Օչականի մէջ տրամաբանութեամբ յօրինուած մասերը շատ են, սակայն եթէ տրամաբանութիւնը արգելք հանդիսանայ իր գնացքին, ան իր ներքին մտայղացքներուն կը դառնայ: Հոգին զոր ոչինչ կրնայ կաշկանդել, իրաւունք ունի իր «յիմարութիւն»ը մեր «բիմաստութեան» տեղը գնելու: Ճշմարտութեան օրէնքն է այս. ինչպէս որ յղացումի ճշմարտութիւն կայ՝ եթէ իրերուն վրայ ձեւուած է ան, նոյնպէս ալ յօրինումի ճշմարտութիւն մը կայ, եթէ յղացումի վրայ ձեւուի ան:

Ճիշտ է թէ գրուածք մը այնպէս կը յօրինուի ինչպէս շինուած են բոլոր բնական կազմութիւնները, մասնիկները, բիւրեղները, ասեղները, գիւղանկարները, կամ տրեղերքը ինքնին: Եթէ գրուածքին մէջ ընդգրկումի աւելի լայնութիւն կայ, պատճառը այն է որ միտքը աւելի հարուստ է քան նիւթը. բայց այդ բնէ թէ յօրինումը հնազանդութիւնը չէ գործնական օրէնքներու: Ի գործ գրուելիք կարողութիւնը հոս գլխաւորաբար երեւակայութիւնը, զգացողութիւնը չէ ուրեմն, թէ եւ կարեւոր բլլան անոնք, այլ համակեդրոնացած գառումը, ողջմտութիւնը: Ամէն բաղակցութիւն, գեղադիտական կամ գործնական, պէտք է պատասխանէ ակներեւութիւններու, պէտք է պարզ գործողութիւններով յառաջ երթայ, պէտք է հնարանդի պատշաճեցումի սկզբունքներն, պէտք է իրագործէ եւ մինչեւ վերջ պահէ կատարեալ միութիւն մը: Ատոր համար է որ բուռն է թէ մարդուն ամէնէն զեղեցիկ ճարտարապետութիւնն է ցորենի ջրաղացքը: Սակայն Օչականը գործնական միութեանն աւելի հոգեկան միութեան կը ձգտի, ան ամբողջը ունի ի մտի, նման մեծ գրողներուն անոր համայնապատկերով ճշգրտընչլու մասերուն յարարերութիւնը: Օչականը սիրոյ կարգով կ'ընթանայ, աւելի կ'ուզէ տաքցնել քան թէ սովորեցնել, վասնզի բարձրագոյն եւ մը կը կատարէ յօրինումի այդ գործը իր մէջ:

Ինչպէս մարմնի, այնպէս ալ գրական գործի մը բոլոր մասերը իրարու կապուած են: Զանգուածէն մաս մը բաժնել ուզելը՝ դայն մեռած գոյացութեանց կարգը դասել է: Այս կերպով միայն կարելի է ունենալ տպաւորութեան միութիւնը, հետեւաբար սեփ ինչպէս նաև գեղեցկութիւնը. որովհետեւ միութե-

թիւնը գեղեցիկին ձեն է : Գեղեցիկ բայց ցրիւ բաները անդամազննական կրտսրներու աւրնթերսգրութիւն մըն են միայն, բայց վէպ կամ պատմըւածքը կենդանի բան մըն է : Գորինկը ծնունդ տալ է, հետեւաբար պէտք է յորինել ոչ թէ յաջորդական բայց անջատ հպումներով, այլ գանդուածովի, լաւ հսկելով մասերու հաւասարակչութեան սրբայ :

Գորինումէն ետքը կուզայ ընդլայնումը, որով զազափարներէն դուրս կը հանենք կարելիին տարրերը, այսինքն անոր մէջ պարունակուած ամբողջ լոյսը, ջերմութիւնը, ուժը : Ընդլայնել ըսելով պէտք է հասկնալ ուրեմն ոչ թէ մտածումը կամ զգացումը թրեւ՝ իրբև տարրեր հեղուկի մը մէջ, այլ անոնց ընկերացնել իրենցմէ կախում ունեցող ուրիշ զգացումներ եւ պաշտփարներ : Լաւ ընդլայնում մը կեղբունացում ալ է : Ընդլայնելը հայթայթել է զազափարներուն իրենց բնական աճումը : Ընդլայնելը գտնել է զլիսաւոր ձայնին գաշնաւորները, համահնչիւն երկրորդական այն զազափարները, որոնց մէջ բնականորէն կը փթթի հիմնական զազափարը : Կայ մակերեսի սրբայ ընդլայնում մը որ կը կատարուի զազափարին կցելով ինչ որ կընայ լուսաւորել եւ ամբողջացնել զայն : Եւ կայ խորութեան մէջ ընդլայնում մը որ կը պեղէ եւ կը ջանայ լուսագոյնս թափանցելու հարցին : Օչականի համար էական օրէնքը այն է որ ընդլայնումը ներսէն կատարուի, ինչպէս է կեանքի պարագային :

Ընդլայնումի ընթացքին տրամարանութիւնը մէկզի կը հրուի Օչականին մէջ, բառական եւ բանական տրամարանութիւնները տեղի կուտան յուզական տրամարանութեան մը՝ որ սրտինն է : Ան տրամարանող մը չէ, այս վերջինը իր սղախինն է միայն : Ճարտարագէտ մը չէ, սակայն ճարտարագիտութիւնը կը հնարանդի իրեն : Օչականը զգացումի մարդ էր, իմացապաշտութիւնը գրականութենէ զտարելու աստիճան : Իր զգացական ու հոգեբանական այդ վիճակը սակայն չէր հետացներ զինքը իրականութենէն : Գրականութիւնը իրեն համար ոչ կատակ էր, ոչ ալ դուարձալիք, այլ եղբրական իրողութիւն մը զոր պէտք էր նուաճել :

Հակառակ մեծ գրագէտ մը ըլլալուն՝ քիչ է թիւը Օչականի հիացողներուն : Գլխաւոր առարկութիւնը իր գէժ ան է թէ իր վերլուծումները յաճախ կը դերանցեն զգալու սովորական աստիճանը եւ իր հերոսները կը գործեն մեղի անձանթ անպատասխանատուութեան մը մէջէն, իրենց յատուկ ներքին մրդաւանդով, հոգեբանութեամբ, երազներով եւ յոյնեցուցիչ դարտուցութիւններով : Օչական եւս կընայ ըսել Պրոյսիոյ հետ թէ աւելի ճշմարտութիւն կայ մեր ենթագիտակցական մղումներուն մէջ, քան մեր տրամարանութեան ներքեւ ինկող գործառնութիւններուն : Մարգարէական իրատեսութիւններ են ասոնք, որոնք գրագէտի երեւակայութենէն կ'անցնին ու կը շողան, լուսաւորուելով ուրիշ աշխարհի մը լոյսով : Իր գործը մտածելէ աստ՞ջ մարդ պէտք է նախ երազէ զայն : Ճշմարիտ ու մեծ գրագէտը երազի եւ արթնութեան, գիտակցութեան եւ անգիտակցութեան, բնագոյի եւ բանականութեան համապատկերէ մըն է որ կ'անցնի : Պայծառ եւ լուսաւոր երազ մը, իրականութեան եւ անոր յատկանշներուն հետ շփման մէջ եղող վիճակ մը, որուն մէջ երեւակայութիւնը հետո կը փախչի շօշափելի իրականութիւններէն : Իրերուն հետ խոր մտերմութենէն կը ծնի ան, ամէնօրեայ աչքը բաւական չէ, մասնաւոր եւ տեսապէս անբացատրելի տրամադրութիւն մը հարկաւոր է անոր համար : Այսպէս վերբերուած այդ վիճակը կարելիին գէժմբ է, ապագան, Պէրկսոնի բառով, գուտ յայտնատեսութիւն մը :

Օչական կ'ստեղծէ նոր աշխարհ մը եւ իր անձերը որոնք կ'ապրին իր անձնաւորութեան բարիքովը, մեղի կը ներկայանան իրենց կեանքի երեսնե-

րոյ, անաբնութիւններոյ ու տիրապիւր : Այս է պատճառ որ զաղափարները իրեն չեն դար իրրեւ մասնաձեւեր, այլ միայն արարքներուն մէջէն իր հերոսներուն, որոնք հօր եւ անոնց իր մասնաձեւերուն իսկ : Անիկա կեանքն էր անոնց պիտակի, եւ կեանքը օրէնք շունի : Հետեւորար մի գարթանաբ էրր Օշական իր կիրքերուն, կարօտներուն ամհհի ասպետութիւնը վերածէ սրտայոյց հէքիաթի : Ակնթարթի մը մէջ ան գիտէ զիւզացիին, քաղքենիին, հերոսին ու թշուառականին աչքերէն վերցնել կապը, ու զղկու անոնց նայուածքը արեան, երազին, գեղեցկութեան հէքիաթին : Էջերը քիչ կուզան երբ անոնց սկօսներուն մէջ պարզել ուղէ ան գետերը իր ասպետներուն :

Յոգնեցուցի՞ւ, անտարակոյս, ինչպէս ամէն վերելք, բայց շքեղ հետարակներով, մարդկային, հօր պատմութիւնով, տխարներով, կեանքով՝ որ ստի պիտի պահէ իր գործը իրրեւ մեր գարու հայ կեանքի բարձրագոյն արձանագրութիւններէն մէկը . իրրեւ աննախնութաց վկայութիւն մը արեւմտահայ գրականութեան, իր ծաւայով, խորութեամբ ու պատկերացումներով, անհատական ու հաւաքական լոյսերով սղոցուն : Գաղափարներու յարակցութեամբ Օշականի միտքին մէջ ամենահասարակ նիւթին առջև կ'արթննայ ամբողջ աշխարհ մը որ իր թուարբեր քակած կը հոսի իր գրչէն, լոգզարաններու ճամբով, լեցնելու էջերը :

Իր սճը իրեն յատուկ ստեղծագործութիւն մըն է, երբեմն ծանր ու երկարաշունչ եւ երբեմն մէկ պատկերով ու հոգեմիճակով : Հո՞՞մ իրականութեամբ, արազ, կենդանի պատկերներով եւ ծանօթ ճամբաներէ շքեղելու մը գումով : Անձնական եւ գուտ Օշականեան սճ մը որ մաս կը կազմէ իր խոսնորւածքին : Կը գրէր արազ, անոնց անդրադարձութի, հակառակ այս իրողութեան անթերի եւ գրական անխառն ստեղծագործութեամբ մը : Պէտք չէ փորձել տարբրազարելու Օշականը, այլ ընդունելու զայն իր համարութեանը մէջ, իրրեւ ինքնաշատուկ եւ ամբողջական երևույթ մը մեր գրականութեան : Չունի Չարեանի լեզուական խաղարկութիւնները, Կ. Չարեանի նիւթէն գաւառանքը, սակայն իր յաւելումը ինքզինքէն ամէն ինչ իր սկօսին ձգելու իղճը, էջերուն վրայ արշաւել կուտայ իրեն :

Ճակատագրի՞րը իր գրականութեան, այն ինչ որ հայ գրականութեանն է, որուն անխելի մասն է ան, անոնց որուն աղքատ պիտի բլլար հայ ժամանակակից գրականութիւնը : Իր գործը միշտ անթառամ պիտի մնայ իր բերած թարմ շունչին ու բացառիկ արժէքին համար : Իր գրողէտի ճակատը պիտի փայլի մեր մեծ ստեղծողներու լեռնաշղթային մէջ, իրրեւ բարձրագոյն եւ անհասանելի գաղաթ մը, իրեն կանչելու գալիք բոլոր ժամանակներու գրականութեան սիրահար սիրտերը :

ԷՂԻՎԱԳԻ

Շարունակելի (2)

